

Հ Ա Յ - Ե Ր ՈՒ Ս Ա Ղ Ե Մ



Բ. — Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն Շ Ր Ջ Ա Ն (*)



1. — Երուսաղէմի պատմութեան արարական տիրապետութեան շրջանը կը գրաւէ մօտաւորապէս չորսուկէս դարու ժամանակամիջոցը — 636—1095 — այսինքն մինչև Ռաչակրաց գրաւումը:

Կարելի է ըսել՝ թէ արարական տիրապետութիւնը Երուսաղէմի Հայոց համար բախտորոշ շրջան մ'եղաւ, և կարեոր՝ քանի մը տեսակէտով. —

Ա. — Երուսաղէմի Հայ Եկեղեցին ապատեցաւ Բիւզանդական Եկեղեցւոյ բունկալ ազդեցութիւնէն:

Բ. — Առանձին, հայկական պատրիարքութիւն հիմնեց:

Գ. — Հայերը՝ ըլլալով ոչ-բիւզանդացի՝ աւելի առանձնաշնորհումներ վայելեցին իսլամ խալիֆաներէն և զօրաւոր ու նախանձելի զէրք մը գրաւեցին Ս. Տեղեաց մէջ:

Երուսաղէմի պատրիարքութեան առաջին աթոռակայը կը սկսի այս շրջանէն, Արքահամ պատրիարքով. թէ և աւանդական շրջանն է սախա, սակայն անկէ առաջ ո՛չ մէկ տեղեկութիւն կ'ընձեռէ մեզի պատմութիւնը Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան մասին: Անշուշտ թէ Քաղկեդոնի ժողովէն (451) վերջ, երբ Քրիստոսի Եկեղեցին բաժնուեցաւ, և Հայերը հալածուեցան իբրև սիրահաններ, Երուսաղէմի հայ վանականները անջատուեցան և ունեցան իրենց պետը կամ եպիսկոպոսը. դժբախտաբար պատմութիւնը կը զլնայ մեզի ո և է տուեալ այդ մասին:

Երուսաղէմի հայ պատրիարքութեան աւանդական ցանկը կը սկսի 635էն, Արքա-

համ պատրիարքով, որ կ'ըլլէ մինչև 669: Իրմէ մինչև Ռաչակրաց շրջանը միայն 12 պատրիարքներու կամ եպիսկոպոսներու անունները բերած է մեզի աւանդութիւնը, որոնց մէջ նշանաւորներն են՝ իրմէ զատ, իր յաջորդ՝ Գրիգոր եպօ. Եղեասցի և Արսէն պատրիարք (1006—1038): Արտոնը միայն որոշապէս պատրիարք տիպոսը ունի. միւսները եպիսկոպոսներ էին կամ արքեպիսկոպոսներ, թէ և պատրիարք ալ կոչուած են: Իսկ պատմական ցանկը կը սկսի Սարգիս պատրիարքով, (1281—1313):

Գիտենք թէ Երուսաղէմի եւ ամբողջ Քրիստոնեայ Եկեղեցւոյ առաջին եպիսկոպոսն է Տեառնեղբայր Յակոբոս Արզար առաքեալը, որմէ կը սկսին իրենց պատրիարքութիւնը՝ թէ՛ Յոյները և թէ՛ Հայերը. սակայն պէտք է զիտել թէ մինչև Քաղկեդոնի ժողովը Եկեղեցին մի էր, և Երուսաղէմի մէջ մէկ աթոռ կար, այսինքն Յակոբոս Տեառնեղբոր աթոռը, որ կը գտնուէր մեր Ս. Յակոբի մէջ. բայց աթոռակալը Յոյն էր, թէ և օտար և հայ ծագումով պատրիարքներ ալ նստած են անոր վրայ:

2. — Է. դարը արարական կայսրութեան ծագման շրջանն է. Իսլամականութիւնը իր հիմնադրին մահէն վերջ շուտով ծաւալեցաւ. անոր մահուան ատեն արդէն հասած էր մինչև Գամասկոսի ու Երուսաղէմի գուռները: Սակայն Մուհամմէտ ինքը անձամբ Երուսաղէմ եկած չէ. պատմական չէ ինչ որ իսլամները կը հաւաստեն անոր համար, իբրև թէ եկած և գիշերով օգաչու գնացքով Երուսաղէմէն հեռացած ըլլայ:

Արարներն Երուսաղէմ գրաւելով՝ Ս. Քաղաքը անկէ յետոյ կը գտնայ կեդրոնն ու մայրաքաղաքը երեք մեծ կրօնքներու, որոնք զարբրու ընթացքին իրարու ձեռքէ զայն խլելու ատեն ախրու նախ՝ Տիրները զործած են, միլիոնաւոր անմեղներու արեւը թափուած է այն հողին վրայ ուր Աստուծոյ Որդին խաղաղութեան և սիրոյ Աւետարանը քարոզած էր:

Իոյր աշխարհակալները զինու զօրութեամբ և բռնութեամբ մտած են Ս. Քաղաքը, սկսեալ Տիտոսէն, բիւզանդական, պարսկական, արաբական, թէրական բանակները, ու անկէջ վերջ սուրով տիրած

(*) Այս գրութիւնը երկրորդն է բանաստեղծական շարքի մը. զոր Ս. Աթոռոյս ուսուցիչ վարդապետներէն չորսը կառարեցին Հայ-Երուսաղէմի մասին. անյեալ տարի. ժառանգաւորացի խաբարին մէջ: Առաջինը խոսեցաւ Տ. Կերթոյ վրայ. նիթ ունեւարով Բիզանդական շրջանը. երկրորդ՝ Տ. Ջօսէ վրայ. նիթ ունեւարով Բայկիրաց շրջանը. չորրորդ՝ Տ. Սիրովթ վրայ. նիթ ունեւարով Թրյական շրջանը: Պիտի հրատարակուին այս մնացեալներն ալ:

են այս Ս. Քաղաքին, ուր Յիսուս միայն արմաւենիի և ձիթենիի ոստերով և ուժանանաներով մտաւ :

3. — Մուհամմէտ Արարիոյ անապատարնակ ցեղերէն շատերուն օգնութեամբ և գէնքի ուժով տիրեց ամբողջ Արարիոյ և Միջագետքի, և երբ իր զօրքերը մտեցան Ասորիքի, երուսաղէմի հրեաները — որոնք հակառակ էին քրիստոնեաներուն և իրենք զիրենք ազգակից կը նկատէին իսմայէլի որդիներուն — կը դիմեն Մուհամմէտի որ զայ երուսաղէմը զբաւէ: Արարիները կուգան ու Յորդանանի կողմերը Յոյն կայսերական բանակին կը յաղթեն և սարափեր կը մտանն Ս. Երկիրն: Երուսաղէմի հաւատացեալները անոնց երկիւղէն՝ Ս. Յաչն ու եկեղեցական նուիրական ըսպաններն ու անօթները Կ. Պոլիս կը զբիհն: Հայոց Արբանամ վարդապետն ալ իմաստութիւն կ'ունենայ, ըստ աւանդութեան, Հազարի որդիին երթալու մինչև Մեքքէ և իրեններուն հպատակութիւնը ներկայացնել անոր և ապահովութեան հրովարտակ մը խնդրել: սերով ու պատուով կ'ընդունուի Մուհամմէտէն, որ ապահովագիր մը կուտայ անոր, իրմէ և իր 40 հետևորդներէն հնագանդութեան ստորագրութիւն անելով:

Զարմանալի է որ Մուհամմէտի հըրովարտակին բուն պատճէնը մեզի կուտայ արբա պատմիչ մը՝ Զէքրէտտին, իր ձաղրութիւն Մուսադիմի պատմութեան մէջ, մինչ մեր դիւանատան թուղթերուն մէջ ուրիշ համառօտ գրուած մը կայ, ըստ Սաւալանեանի, որու մէջ կը յիշուի արդարև Ս. Յակոբ: Զէքրէտտիի յառաջ բերած ապահովարիւն մէջ կ'ըստի. « Ես Մուհամմէտ Որդի Ապուսլիսի, մարգարէ և առաքեալ Աստուծոյ, Արբանամ պատրիարքին եւ Երուսաղէմ ու Դամասկոս եւ Արարիոյ միւս սահմանները զտնուող հայոց եպիսկոպոսներուն ու վարդապետներուն և իրենց հպատակ ժողովուրդներուն, այսինքն երուսաղէմ գնահող Եթովպացիներուն, Ղպտիներուն եւ Ասորիներուն, շնորհեցի բոլոր իրենց վանքերը, եկեղեցիները, զպրոցները, կալուածները ու արտեր . . . Մար Եսաղուպ (Ս. Յակոբ) Ս. Յարութեան Տաճարը, Զիթենիի վանքը (Ս. Հիշտակապետ), Քրիստոսի բանտի վանքը (Ս. Փըր-

կիլ), Բիթղիհէմի եկեղեցին, Ս. Յովհաննէսի եւ Սամարիոյ մատուաները, Ս. Յարութեան հտուի աջօթարանները, ամբողջ Կողզոթին, վիթնայարկով ու ներքնայարկով, Քրիստոսի Կիթիզմանը, և բոլոր ուր տասեղիները, լեռները, ձորերը, կալուածներն ու ստացուածքները . . . » (Սաւալանեանց, էջ 261):

Արդարև, եթէ պատմական է այս հըրովարտակը, զոր արաբ պատմիչը մէջ կը բերէ, եւ զոր կը յիշեն Օմարն ու Սալահէտտին, սրոնք անոր հիման վրայ տուած են նաեւ իրենց հրովարտակները, հայոց զիրքը շատ մեծ ու փառաւոր եղած է Երուսաղէմի ու ամբողջ Պարզեստիին մէջ, վասնզի բոլոր կարեւոր հրապարիւրը կը յիշուին այդ զերին մէջ, ինչ որ զժուար է ըմբռնել Բիւզանդական շրջանին, թէ և վերջէն, Թրքական շրջանին հայերը ունէին զրեթէ այդ բարձր դիրքը, երբ Կողզոթան ալ իրենց ձեռքն էր:

Արբանամ վարդապետի Մէքքէ երթալու աւանդութիւնը բաւական կնճռոտ խնդիր մըն է: Դժբախտարար մեր կարողութենէն վեր է պրպտել արաբ աղբիւրները և Ս. Աթոռոյ դիւանական թուղթերը, բաղդատելով զանոնք իրարու հետ: Ինչ որ, սակայն, շատ անհրաժեշտ է ճշգրիտ պատմական տեղեկութիւններ քաղելու համար:

Արբանամ վարդապետ 629ին կ'երթայ Մէքքէ. իսկ իրեկ պատրիարք Երուսաղէմի պատրիարքներու ցանկին սկիզբը կը գրուի 639ին: Կ'ըստի թէ Օմար Երուսաղէմը զբուռեւիչ վերջ, 610ին Ս. Յակոբայ Միաբանութեան պետ կամ պատրիարք նշանակած է զայն, մինչդեռ պիտի տեսնենք որ՝ երբ Օմար Երուսաղէմը կը գրաւէ, պատրիարք կը յիշուի Կրկոբի եպիսկոպոս Եգեհացին, իր փոխանորդն ու յաջորդը՝ Պատմական ո՛չ մէկ վաւերական տուեալ ունինք այս մասին, միայն Արաբացի Զէքրէտտին պատմիչն է որ կը յիշէ անոր հրովարտակը: Իսկ ուրիշ արաբ պատմիչ մը, Շէյխ իւլ Համպալի, Մէքքէիցի Շէյխի մը նամբորդութեան մէջ կը յիշէ Արբանամ եպիսկոպոսը, որուն ենթակայ կը գնէ Յուպպիլ հայոց վանքը:

4. — Երբ Մուհամմէտ կը մեռնի 632ին, իրեն կը յաջորդէ իր անիքը Ապուպէքրը, որ 2 տարիէն կը մեռնի, ու անոր կը յա-

ջորդէ Օմար Որդի Խաթթապի: Ան կը գը-
րաւէ Գամասկոսը եւ իր իշխանութեան կե-
դրոն կ'ընէ գայն, ու հոնկէ կ'արշաւէ դէպի
Պաղեստին, կը գրաւէ Յոպպէ, Լիւրգա, և
վերջապէս 636ին ալ Երուսաղէմ:

Երբ Օմարի սպարապետը, Ապու-Ռաֆշիտ
4 մտիս կը պաշտէ Երուսաղէմը, և քրիս-
տոնեաները կը տեսնեն որ պիտի յաղթուին՝
Սոփրոնիոս Յօշն և Գրիգոր Հայ պատրիարք-
ները պարխպին վրայ ելլելով՝ կ'ուզեն խա-
ղազութեամբ յանձնել Ս. Քաղաքը, զոր
Իսլամներն ալ կը յարգէին, և կ'ուզեն բա-
նալիները Օմարին յանձնել, որ կուզայ եւ
յանձն կ'առնէ խաղաղութեամբ տիրել Ս.
Երկրին: Օմար իր հրովարտակին մէջ կը յի-
շէ՛ Գրիգոր պատրիարքը:

— Զանց կ'ընենք ինչ որ հայկական չէ
Օմարի պատմութեան մէջ, թէ ի՞նչպէս կը
մտնէ Երուսաղէմ, և ազօթեւու տեղ կ'ուզէ
Սոփրոնիոս պատրիարքէն, եւ վերջապէս
Սողոմոնի Տաճարի տեղուոյն աւերելը կը
մաքրէ եւ մղկիթ մը շինել կուտայ. ման-
րամանութիւններ որոնք շատ հետաքը-
քրական են:

5. — Կը պատմուի թէ Օմար շատ ար-
գարատէր ու դժամարտ իշխան մըն էր, զոր
կ'ապացուցանէ հետեւուլ այցիլի պատմու-
թիւնը, որ հայու մը կը պատկանէր, ատոր
համար կ'ուզէինք քանի մը բառով յառաջ
բերել զայն: Երուսաղէմի շրջակայքը հայ
մը այգի մը ունէր. Օմարի զինուորները
տեսնել կը խուսին ցանկապատէն եւ որթա-
տունկերը կը մերկայցնեն խաղողի ուղկոյ-
ներէն, այգեգործը Օմարին գանգաւտի կ'եր-
թայ, ըսելով, «Ո՞վ հաւատացեալներու իշ-
խան, չէ՞ որ ձեր Առաքեալը մեր Աբրահամ
պատրիարքին ապահովագրի տուած է ի
պաշտպանութիւն մեր եկեղեցիներուն եւ
ինչքերուն, ինչ՞ու թու զինուորներդ իմ
այգիս կողպտոնցին»: Օմար իր ուղտը նըս-
տելով՝ տեղուոյն վրայ կ'երթայ և ստուգելէ
վերջ, կը վճարէ ամբողջ խաղողին արժէքը:

Այս պատմութիւնը կը յիշէ նաև Օմարի
հրովարտակը, թէ եւ քիչ մը տարբեր, ու
կ'աւելցնէ. — Քրիստոնեաներուն ապատու-
թիւն կուտայ իրենց հաւատքը պաշտելու,
անոնք որ հպատակած են իրեն, զոր օր.
կ'ընէ, Հայոց սուրբ ու անոնց պատրիար-
քը՝ Եպեփելի Որդի Գրիգոր Ուրֆացին, և

Մագուգան (Եղիպտոսի Ղպտի Իշխանը)
խնդրանքով այս ազգին հետ հպատակու-
թիւն յայտնեցին նաև Ղպտիները, Ասորի-
ներն ու Հապէշները: (Կը տեսնուի որ ա-
սոնք հիննն ի վեր Հայոց հետեակները եւ-
ղած են): Սոփրոնիոս եւ Երուսաղէմի բը-
նակիչներն ալ հաւանութիւն տուին այս
բանին, որուն վրայ Օմար կանչեց Ս. Յա-
կոբի Միաբաններն ու Երուսաղէմի բնակիչ-
ները որպէսզի իրենց տուրքերը վճարեն և
աշխատին դուրս վճնտել յոյն լրտեսներն
ու աւազակները:

Այսպէս կ'աւանդէ մեր պատրիարքաւ-
րանի դիւանատան օրինակը, մինչդեռ Զէ-
քիւտտին բնաւ չի յիշեր հայոց անունը հը-
րովարտակին մէջ, այլ բոլոր քրիստոնեա-
ներուն միասնաբար:

Օմար 636ին կուտայ իր հրովարտակը.
գրեթէ նոյնութեամբ Մուհամմէտի հրովար-
տակին վրայ կաղապարուած է ան, կը յիշէ
հայոց վանքերը մինչև Եսպալուս (Սամա-
րիա):

6. — Ս. Աթոռոյս դիւանատան մէջ
Ալլիի անունով ալ հրովարտակ մը կայ, ուր
կը յիշուի Աբրահամ պատրիարք և Իսա . . .
հաւանաբար իր փոխանորդը, Գրիգոր Եղե-
սացի եպիսկոպոսը, ուր կ'ըսուի թէ հայեր
40 կրօնաւորներով Ալլիին զիմեցին, որ Մու-
համմէտի մահէն վերջ խռովութեան ըն-
թացքին իշխանութիւնը ձեռք առած էր,
որուն կը զիմէ Աբրահամ պատրիարք ա-
պահովագրի մը ստանալու համար: Հաւա-
նաբար սպիկա շփոթուած է Մուհամմէտի
հրովարտակին հետ, քանի որ գրեթէ միև-
նոյնն են բովանդակութիւնն ու պատմա-
կան պարագաները:

Գրիգոր Եղեւսացի պատրիարքէն վերջ
մթութեան ջրով ծածկուած է Երուսաղէմի
հայ պատրիարքութեան պատմութիւնը,
ինչպէս նաև Երուսաղէմի Յօշն Եկեղեցւոյ
պատմութիւնը, մինչև 1187 թուականը:
Այսքանը որոշ է թէ պատրիարքերը Խա-
լիֆաներէն կը հաստատուէին և անոր են-
թակայ էին: Հայ Եկեղեցին թէև ազատե-
ցաւ Բիւզանդական եկեղեցւոյ կրօնական
սպագեցութենէն, սակայն քաղաքական տե-
սակէտով Իսլամ Խալիֆաներուն ենթակայ
եղաւ, և շատ անգամ հայաւանքներ կրցը,
և վանքերէն ոմանք կործանեցան:

Քրիստոնեաներու վիճակը՝ Իսլամ տիրապետութեան տակ, սկիզբը լաւ էր, սակայն, զերջէն, Քալիֆաները չչարգեցին Մուսամմէտի, Ալիի եւ Օմարի գաշնագիրները, և բռնացան քրիստոնեաներու վրայ. կը նեղէին, կը նախատէին, եկեղեցիները կ'ախարակէին ու կ'արգելէին պաշտամունքներն ու արարողութիւնները։ Չէին թող տար քրիստոնեաներուն սուր կրկը, ձի հեծնել, նայն իսկ կ'արգելէին Արաբերէն խօսիլ, զմանկի սուրբ էր անիկա, քանի որ նոյն լիզուով խօսած էր Մուսամմէտ։ Սակայն ուխտաւորութիւնը կը շարունակուէր գէպի Ս. Երկիրը, գայն չէին արգիւիւր, թէև շատ կը նեղէին, ծանր տուրքեր կը պահանջէին, զորս կը վճարէին ունեւոր ուխտաւորները ու սիրով և արցունքով կ'այացնէին նուիրական սրբավայրերը իրենց հաւատարի ուխտը կատարելով։

7. — Օմարէն յետոյ կ'ըլլան Ալի եւ Հասան Քալիֆաները, իսկ էբր գարուն վերջերը խալիֆայութիւնը կ'անցնի Օմմեան տոհմին, որուն խալիֆաներէն Ապսիւլ-Մէլիք — որ անգլիսթեմաբ իր իշխանութեան առաջին տարին հայ իշխանները նախըջեւանի եկեղեցիին մէջ այրեց, ըստ Կ. Գրանձակցի — Երուսաղէմի Օմարի Մզկիթը նորոգեց 681ին, եւ հոն ժառանգական իւրուանքով ստարագրի սպասուորներ կարգեց, արքունի գանձէն թշուակ կապելով անոնց. հրեաներէն 10 հոգի, որոնց պաշտօնն էր աւելածութիւն և կանթեղներու լուսաբարութիւն, իսկ հայերէն 10 հոգի, որոնք ջրանցքները պիտի մաքրէին ու նորոգէին։ Աբբասեանց Հարստութեան Քալիֆաներէն Հարուն—էլ—Ռէշիտի իշխանութեան ատեն՝ Երուսաղէմի քրիստոնեաները քիչ մը հանգիստ շունչ կ'առնեն, Ը. գարուն վերջերը, երբ Կարլոս թագաւորը անոր հետ գաշնագր կը կնքէ ի նպաստ Երուսաղէմի քրիստոնեաներուն։

Ըստ Գաղղիացի Միլոս պատմազրին — որ Քալիֆայաց լիակատար պատմութիւնը գրած է — Յունաց Յիլապ պատրիարքը նախակ մը կը գրէ Արեմուտք, որու մէջ կը նկարագրէ Երուսաղէմի վիճակը, ըսելով թէ ազատ ենք սրբավայրերը նորոգելու, սակայն նիւթական միջոցներ չունինք, ուստի օժանդակութիւն կը խնդրէ նուիրական Ս. Տեղերը վերանորոգելու համար։

պառակի, հերձուածներու կը բաժնուի, և անկուտի կը դիմէ. Եզրպոտոսի կուսակալներէն մին թալաւոր կը հռչակէ ինքզինքը և Երուսաղէմը կը գրաւէ 863ին, որմէ յետոյ ուրիշներ կը գրաւեն։

Փ. գարուն յոյն կայսրերը կ'ուզեն գրաւել Ս. Երկիրը Մահմետականներու ձեռքէն, անոնցմէ հայազգի Նիկեոս Փոկաս մինչև Անտիոք կը գրաւէ, ինչ որ աւելի կը գրգռէ Սարակինսները, որոնք ա՛լ աւելի կը նեղեն Ս. Քաղաքի քրիստոնեաները։ Երուսաղէմի Յունաց պատրիարքը Յովհաննէս Ջ., որ Յունաց կայսեր հետ գաղտնի հաղորդակցութեան մէջ էր, կը բռնուի խարոյկի վրայ կը հանուի, Ս. Յարութեան Տաճարին մէջ (969ին) ու շատ մը եկեղեցիներ կ'այրեն։

Հայկազն Յ. Չմշկիկ կայսրը, հայոց օգնութեամբ 972ին կը գրաւէ Ս. Երկիրը, ուրկէ վերադարձին ի Պոլիս, իր մասնիչները քննելէս ձեռքով կը թուշաւորուի ու կը մեռնի, ինչ որ առիթ կուտայ իսլամներուն վերստին գրաւելու Ս. Երկիրը, Փաթիմեաններու ձեռքով։

9. — Փաթիմեաններու իշխանութեան տակ քրիստոնեաները հանգիստ էին. անոնք մեղմութեամբ կը վարուէին Ս. Երկրի բնակիչներուն հետ ևս. կ'աշխատէին սերով տուրքերը գանձել։ Անոնցմէ Ալիք շատ բարեսպասկամ էր, իր կինը քրիստոնեայ մըն էր, Մարիամ անուծով յոյն մը, որ իր երկու եղբայրները պատրիարք նշանակել տուաւ, մին Աղեքսանդրի աթոռին, եւ միւսը՝ Որիսոտն, Երուսաղէմի աթոռին։ Ս. Երկիրը կը վերաշինուէր, ուխտաւորները բազմութեամբ կուգային և իրենց առատաձեռն նուէրներովը կը նորոգէին սրբավայրերը։

Սակայն շքեմ, Աղլիլի ուրբին, երբ իշխանութեան գլուխ անցաւ՝ իր հորը մահէն վերջ, շատ անգութ գանձեցաւ, շարչարեց քրիստոնեաները, նոյնիսկ մինչև Երուսաղէմ եկաւ եւ իր մօրեղբոր, Որիսատէս պատրիարքի աջերը հանել տուաւ ու Քրիստոսի Ս. Գերեզմանը կործանեց (1007ին), զոր յետոյ նորոգեց Յունաց կայսրը։

Կը պատմուի թէ Իկիզդեհէմի եկեղեցին չկրցան կործանել անհասանելի, զմանկի կրք անոր կը մօտենային, անկէ պայծառ լոյս մը վերինք կ'զգեսներ։

ՍՒՈՆ ՎՐԴ. ՄԱՆՈՒԿԱՆՆ

8. — Ք. գարուն Իսլամութիւնը կ'երկւ

(Շարունակելի)